



ԹԱՌՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՑԵՍԵՍԻՑԵՐՆ ԵՎ ԲՆԵՑԵՐՆ ԳԻՏԵԼԵԱԾ

ԺԱ. ՏԱՄԻ ԹԻՒ 20.

1853

ՀՈԿՑԵՄԲԵՐԻ 15.

ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Լեռնաբարսոյ տա վիճյի :

ԱՅՍ մտահարուստ և համայնագետ իտալացին ծնաւ 1450^{ին} Ա ալտարնոյի լինչի դղեկին մէջ՝ Փլորենտիոյ մօտերը։ Պատիկուց սկսաւ իրեն կարգէ գուրա հանձարը ցուցընել ամէն բանի մէջ, և իրեն տղայ հասակովը այնպիսի բարակ տարակոյսներ և հարցմունքներ կ'ընէր՝ որ վարպետները կը շփոթէին. երաժշտութիւն ալ սորվեցաւ և այնպէս գեղեցիկ քնար կը զարնէր ու քաղցր և վսեմ կ'երգէր յանկարծօրէն որ լսողները կը զմայլէին. Բայց ամէն բանէն աւելի իր երևակայութիւնը գեղարուեստից սի-

րովը բորբոքեցաւ, և հանգիտապատիւ Միքելանջելոյի և Ջաֆայելի ծաղկեցաւ. Հայրը զինքը Ա էրոքքիոյ անունով մարդու մը քով դրաւ, որ միանգամայն նկարիչ, արձանագործ ու ձարտարապետ էր, և Փլորենտիոյ երեւելի արուեստաւորներէն մէկն էր. «Քիչ ատենուան մէջ Ա էնարտոյ նկարչութեան այն աստիճանի մեծ տաղանդ ցցուց որ վարպետը իրեն պատկերներուն մէկուն մէջ, որ Հովհաննու զ. Քրիստոս մլրտելը կը ներկայացուներ, իրեն հրեշտակ մը նկարել տալով որ ձեռքը քանի մը

զգեստ ըռնած էր , այնչափ վերադաս գտաւ զայն պատկերին բոլոր մէկալմա- սերէն՝ որ նկարչութեան վրձինները | էոնարտոյին յանձնեց իր պարտու- թիւնը խոստովանելով , և ըսելով թէ չեմ ուզեր այս պատանեկիս հետ աս- պարէզ ելլել որ այսքան ձարտարութք իր ընթացքն սկսաւ :

| էոնարտոյ այնչափ կը զուարժանար նկարչութեամբ , և մութ ստուերներով այնպիսի զարմանալի տպաւորութիւն մը կու տար՝ որ մինչև տեսողաց վրայ վախ կը բերէր . հրէներ , կարգէ դուրս ահ . ուելի կենդանիներ կը նկարէր կէս մը 'ի բնութենէ օրինակելով , կէս մըն ալ իր կրակոտ մտքովն ստեղծելով . Յանձ- նեցաւ իրեն որ վահան մը նկարէ , ո- րուն վրայ օձերու այնպիսի կոյտ մը քա- շեր էր որ երբորյանձնողին ցցուց , վա- խէն ետ ետ քաշուեցաւ . ան ատեն | ինչի ախորժելով մը ըսաւ՝ թէ իմ ու- ղածս ալ այս է :

Կարգէ դուրս սուր դիտողութիւն ունէր , մեծ մտադրութեամբ կը դի- տէր ամէն տեսած դէմքին շարժմունք- ներն ու այլ և այլ կիրքերը . շատ անգամ իր տունը գեղացիներ ու ստորին կարգի մարդիկներ կը ժաղվէր , հետերնին սե- ղանի կը նստէր ու անոնց ծիծաղական բաններ կը պատմէր , գինիով ու առաս- պելներով զանոնք աղէկ մը կը զուար- թացընէր , ան ատեն ինքը անոնց գծա- գրութիւնը ու դէմքին շարժմունքները կը դիտէր , ու մէկդի կը քաշուէր իրեն վրայ տպաւորութիւն ընող դրբերը կը նկարէր : | ահապարտներուն ալետեկն կ'երթար ինչուան կախաղան , և անոնց դէմքին վրայ կը դիտէր բռնական մա- հուան տագնապին տուած նեղութիւն- ները . | ըան ալ միշտ ուրուական գծա- գրութեան գիրք մը ունէր , ու երբոր ձամբան քովէն մարդ մը անցնէր որուն դէմքը իրեն նշանաւոր երենար՝ ետեկն կ'երթար ինչուան որ աղէկ մը դիտէ , ետքը տուն կը դառնար մէկէն զանիկայ կը գծագրէր , և որովհետեւ այն անձին անունն ալ գծագրութեան քովը կը նշա- նէր , ուստի կը մարդ անկէց գրեթէ

բոլոր իրեն ժամանակակիցներուն կեն- դանագիրը Ճիշդ տեսնել :

| յն ատենները Ի՞նոյ գետին ա- նուանի ջրանցքին համար խորհուրդ կ'ըլլար , ամէնքն ալ կ'ընդունէին անոր օգտակարութիւնը , բայց չէին կրնար գործադրութեան կերպը գտնել : | էռ նարտոյ գնաց այն տեղերը քննեց , յա- տակագիծն հանեց ու առաջարկութիւն մը ըրաւ՝ որ ամէն դժուարութիւնները կը լուծէր : | ի՞այն թէ ինքը դեռ երի- տասարդ ըլլալով՝ հասակն առած գիտ- նոց անձնասիրութեանը ծանր եկաւ իր գիտութիւնը , ու խելքէ դուրս բան մը երեցուցին անոր մտածութիր . և սակայն տամնը հինգ տարիէն ետենոյն խորհուր- դը ընդունելի եղաւ՝ երբոր ջրանցքին բա- ցուիլուց այլուատ 'ի գործ դնել . այն ատեն իւր առաջարկութիւնը որ առաջ այլանգակ երևակայութիւն մը երեցած էր , ձանցուեցաւ որ միայն կատարեալ հնարքն է ամէն դժուարութիւններն վերցնելու , զորն որ իրմէ երկու դար ետեւ իվիանին կատարեց :

| յնպիսի ժամանակ մը որ դեռ բժիշկ- ներէն քիչը մտած էր էին իրենց գիտու- թիւնը անդամահատութեան ուսման վրայ հաստատել , ինքն սկսաւ դիականց վրայ զննութիւններ ընել , որ իրեն ու- րիշ արուեստից մէջ ալ հարկաւոր էր մարմնոց ձևերը լաւ ձանցնալու համար : | ատ խորունկ քննութեամբ գրքեր շա- րադրած է՝ անդամազննութեան բժը- կականութեան համար հարկաւոր ըլլա- լուն վրայ :

| յոյն ատենն իր անձնական ձրից պատճառաւը Փլորենտիոյ ամենէն ե- րեւելի ընկերութիւնները զինքը կը փրնտուէին , իր տաղանդն ալիքը և նկա- րիչ , արձանագործ և ձարտարապետ ի- րեն մեծ դրամի գումար կը բերէր . իւր տունը այն դարուն իշխաններուն տանը պէս պայծառ էր , շատ ժառայներ ունէր և Փլորենտիոյ ամենէն գեղեցիկ ու աշխայժ ձիանքը ինքը կը պահէր . նորելուկ սովորութեանց ու հանդիսից կարգերուն ալ լաւ հնարագէտ էր ինչպիսի արուեստից և գիտութեանց :

Արեսուն տարեկան էր կամ աւելի պակաս , երբոր Ո՞իլանի դուքսը զինքը իր մայրաքաղաքը բերել ուզելով՝ հարցուց [թէ ինչ պայմանով կ'ուզէ գալ և ինչ բանի ետևէ ըլլալ :] էռնարտոյ պատասխան տուաւ նամակով՝ [թէ պատերազմի ատեն կրնամնոր նոր մեքենաներ հնարել , ինչպէս շարժական կամուրջներ , բերդեր ծեծելու գործիքներ , նոր ձեռով ուումբեր , թնդանօթներ , մանր հրազինուց գործիքներ , բոլորն ալ նոր կերպով ու շատ վսաս հասցունելով . կրնամ ամուր տեղուանք յարձակիլ , առնուլ , ու զանոնք պաշտպանել նոր հնարքներով . իսկ իսաղաղութեան ժամանակ կրնամնկարչութիւնը լինել , արձանագործութիւն , ճարտարապետութիւն , մեքենականութի , ջրոյ ճամփայներ բանալ , վերջապէս ամէն բան ինչ որ կարելի է մահկանացու արարածէ մը յուսացուիլ :

Ո՞իլանի դուքսը ընտրութե համար խտալիոյ ամենէն հոչակաւոր երաժիշտները կանչեր էր , որ անոնց մէջէն երևելիները իրքովը պահէ առատ թոշակով , և ամենէն երեւելին ալ երաժշտութե գլուխ ըլլայ : Ծսնց հետ հրաւիրուած էր նաև] էռնարտոյ , որ երբոր իր կարգը հասաւ , իր շինած քնարովը , որ ձիու գանկի ձեւ ունէր որպէս զի ներդաշնակութիւնը ձայնէն զօրաւոր ըլլայ , այն պիտի սքանչելի կերպով մը , որ ձայներու վրայ որ ուզեցին , յանպատրաստից թէ երգ և [թէ երաժշտութիւն հանեց , որ բոլոր երաժիշտները պարտութիւն խոստովանեցան . և անոնք որոնց կարգը գեռ եկած չէր , զանիկայ լսելէն ետև հրաժարեցան իրենց վարպետութիւնն ալ ցուցնելու : Ծսնալիսի փառաւոր յաղթանակ մը այսպիսի արուեստի մէջ որուն համար անունը հոչակուած չէր՝ զարմացուցբոլոր ունկընդիրները , գուքսն ալ զինքը առաջնորդ դրաւ ամէն աշխատութեանցը իր սահմաններուն մէջ :] էռնարտոյ քաղաքներն ամրցուց , արներ , կամուրջներ , ջրանցքներ կանգնեց , և այս ամէն գործողութեանցս մէջ նկարչութեան ու արձանագործութեան

մեծամեծ գործքերու ալ ատեն կը գըտնէր . վասն զի Ո՞իլանի դուքսը ուզելովկայսեր մեծ ընծայ մը ընել ,] էռնարտոյին ծնունդ մը նկարել տուաւ . այս միջոցիս էր որ] էռնարտոյ Փրանկիսկու Ո՞ֆորձային հսկայաձև ձիաւոր արձանը կանգնեց , որուն համար երբոր պէտք եղաւ ձին շինել՝ մասնաւոր հոգ տարաւ այս կենդանին լաւ ձեւայրնելու : Ո՞յն օրն որ սկսաւ ձին շինել , սկսեր էր նաև Յաղագս լուսոյ և սպոտերաց ըսուած ճառըն ալ գրել . և նախ ձիուն անդամազդն նութիւնը սորվեցաւ , և այս ուսմանս վրայօք ալ գիրք մը շարագրեց :

Ծսն միջոցիս է որ Ո՞իլանու Դամինիկեան կրօնաւորաց սեղանատան համար սկսաւ նկարել այն անուանի ընթրեաց գեղեցիկ պատկերը , որուն մէջ ուզեց որ ամէն առարկայ նշանաւոր ըլլայ . առաքելոց գլուխներուն անհուն վսեմութիւնն ու գեղեցկութիւնն տուաւ և Քրիստոսի դէմքը այսպէս նկարեց՝ որ վրան կը փայլէր իր աստուածութիւնն ու մարդուս փրկութեանը համար ինքը զինքը զոհելը : Ծսնուն վրայ մէկ զգացում մը կար՝ որ բոլոր պատկերին կենդանութիւնն տուեր է , և է առաքելոց կասկածը որ կ'ուզեն իմանալ թէ ովէ որ զարբիստոս պիտի մատնէ . որովամենուն դիմացը վրայ կը տեսնուի սէր , երկիւղ , ցաւ մը թէ ինչպէս Քրիստոսի միտքը աղէկ չեն հասկընար . իսկ Յուդայի դիմացը վրայ իւր յամառութիւնն ու ատելութիւնը և մատնութիւնը կ'իմացուի : Ո՞րբոր] էռնարտոյ այս մեծ գործքս առաջ տանելու վրայ էր , վանքին մեծաւորը զինքը անդադար կը նեղէր որ շուտ լմընցընէ . և ինչուան գնացեր գըքսին ալ գանգատեր էր] էռնարտոյին դանդաղութեր վրայ : Ծայց] էռնարտոյ դքսին հասկըցուց [թէ աղէկ առաջ երթալու համար երկար մտածել հարկաւոր է . և [թէ երկու զլուխ կան շինելու որ ամենէն դժուարիններն են , մէյմը Յուդայինը՝ որուն վրայ կենդանի նկարուի մատնուիր , մէյմըն ալ Քրիստոսինը՝ որուն վրայ աստուածութիւնը տեսնուի , և ասոնց օրինակ մը երկրիս

վրայ չեմկրնարգտնել. և ըսաւ թէ Յու-
դային տեղ զմեծաւորը կրնամնկարել,
որ անդադար զիս կը նեղէ, իբր թէ
վրձին գործածելը բրիւ գործածելու
նման ըլլար. այս խօսքիս վրայ գուշով
կուշտ մը խնտաց : Այս պակերիս գե-
ղեցկութիւնը Պաղղիոյ թագաւորին
սիրտը շարժեց որ հետը Պաղղիոյ տա-
նի, և ամէն կերպով ջանաց, ստակի ալ
ժինայեց, բայց պատի վրայ քաշուած
ըլլալուն սիրտը միայն հետը տարաւ,
պատկերը Ո՞իլանցոց մնաց :

Լուգովիկոս ծ.Բ. երբ տիրեց Ո՞իլա-
նու, որովհետեւ աւելի կարգէ դուրսքան
թէ գեղեցիկ բաներ կ'ախորժէր, քա-
նի մը տղայական բաներ ապսպրեց
պատկերահանիս, ան ալ մէկ առիւծ մը
շինեց որ քայլելու ժամանակ կուրծքը
կը բացուէր և անկէ շուշան կը թափէր
որ Պորպոնեան ցեղին նշանն է : Այս
տեսակ կարգէ դուրս աշխատութեանցս
մէջ ալ, Էկոնարտոյ բնութիւնը քննեն
ձեռքէ չէր թողուր. Փլորենտիա երթա-
լով այլ և այլնկարներու ձեռք զարկաւ
որ իրեն մեծ պատիւ ըրին. ուստի քա-
ղաքացիք կը խնդրէին որ այն երևելի
արուեստաւորը իրեն չնաշխարհիկ հան-
ձարոյն քանի մը յիշատակները թողու-
իրենց քաղքին մէջ. ուստիյանձնուեցաւ
իրեն, որ խորհրդարանին մեծ սրահին
մէջ, որն որնորոգեր էին երևելի ձարտա-
րապետք, Փիզայի պատերազմին երևելի
դիպուածները նկարեց, որոնցմէ մէկն
ալ է՝ Կիկողայոս Փիզինինոյ ըսուած
Ո՞իլանու զբուն զօրավարին պատմու-
թիւնը՝ որ ձիերու խումբով մը դրօշակի
մը համար կը պատերազմին, և պատե-
րազմողներուն կատաղութելը, բարկու-
թեանը և վրէ ժիմնդրութեանը մէջ մէկ
զինուոր մը կայ որ դրօշակին ձողէն ու-
ժով մը բռնած՝ չըրսին ձեռքէն յափրշ-
տակել կը նայի՝ ու գեղեցիկ շարժուածք
մը կ'ընէ. աս ամբողջնկարը հրաշալիք
մը արուեստին դատեցաւ : Խոքը Հուովմ
գնաց, որ ատեն կը ծաղկէր նաև ե-
րևելին Ո՞իլանձէլոյ. բայց մէկմէկու
ծուռ աչքով կը նայէին, մանաւանդ մէ-
ջերնին նախանձորդութիւններ մտած

ըլլալով՝ իրարու հետ աղէկ չեին, և
կ'երեայ թէ այս պատճառաւ է որ
Էկոնարտոյ Խտալիայէն հեռացաւ ու
Դաղղիա անցաւ, ուր Փրամնկիակս և.
վրան մեծ համարումն ունէր և իրեն
շատ բաներ յանձնեց. բայց բոլոր իր
հոն անցուցած ատենն ալ քիմիական
և ուսողական գիտութեանց զբաղե-
ցաւ, որոնց վրայ իւր կենացը վերջի
տարիները զիրք ալ շարադրեց :

Երբոր իմացաւ իր մահուան մօտե-
նալը, իբրև առաքինի քրիստոնեայ
պատրաստուեցաւ կատարեալ հանդար-
տութեամբ. առաջ ալ միշտ բարեպաշտ
կեանք անցուցած էր, եկեղեցւոյ խոր-
հուրդները մեծ եռանդեամբ ընդունե-
ցաւ, և հաղորդութեան ատեն զինքը
անկողինէն վար իջեցընել տուաւ, ըսե-
լով որ զիստուած պէտք է ծնկան վրայ
ընդունիլ. և որովհետեւ չէր կրնար ինքն
իրեն ծնկան վրայ կենալ. իր չորս
կողմը եղաները զինքը բռնեցին. Փրամն-
կիսկոս և Պաղղիոյ թագաւորը, որ
շատ անգամ Էկոնարտոյի հիւանդութե-
ատենը այցելութեանց գնացեր էր, հո-
գին տալու ատենն ալ գլուխը իւր ձեռա-
ցը մէջ բռներ էր :

Այսպէս անուան անուան իրաւամբ
արժանի եղող Էկոնարտոյ իր բոլոր
կեանքը մարդկային միտքը փառաւորե-
լէն զատ, ցցուց ալ թէ ամէն հնարքնե-
րէ և արուեստներէ վեր է կրօնից հաւա-
տարիմը լլալը մինչեւ 'ի վերջն. և թէ
շատ ցած մուաց բան է արտաքին հնա-
րագիտութեանց պատճառաւ կրօնքը ա-
ւելորդ սեպել, կամանոր պարտքերուն
ժամանակ չգտնել :

Հանձար արդարեւ վսեմական և հան-
րագէտ, նախանձորդ Ո՞իլանձէլոյի և
Ո՞աֆայէլի՝ գեղարուեստից մէջ, և գե-
րագոյն իւր ժամանակի ամենայն ի-
մաստնոց և գիտնոց : Կատարելութեան
զարմանալի փափաք մը ունէր, որ ոչ եր-
բէք գոհ կ'ըլլար, և անդադար կը մղէր
զինքը նորանոր քննութեանց. որչափ որ
գիտէր աւելի կ'ուզէր սովորիլ : Հանձա-
րոյն գործունէութիւր թող չէր տար ի-
րեն վայրկեան մը գիտութեանցը մէջ

հանգչելու, վասն զի զամոնք ստանաւ-
լն ետև, անոնցմէ դուրս մնացածին
հետ բաղդատելով, անոնք աչքին բան
չէին երենար: | Կրեն զիւտերովը ընդար-
ձակեց զինուորական զիտութիւնը,
տեսական և գործնական մեքենակա-
նութիւնը, ջրաբաշխութիւնը, աստե-
ղաբաշխութիւնը, երկրաչափութիւնը,
բնաբանութիւնը, բնական պատմու-
թիւնը, անդամազննութիւնը և երաժշ-
տութիւնը: | Դործիք մըն ալ հնա-
րեց որով կ'ուզէր Փլորենտիոյ || . Յով-
հաննու եկեղեցին ուրիշ տեղ փոխա-
դրել առանց կործանելու. որոնք որ ի-
րեն մեքենային գաղափարը կը տես-
նէին կը համոզուէին, թէպէտ դուրս
կ'ելլէին վրան կը ծիծաղէին իբր թէ
անկարելի բաներ են. և այսպէս ինտա-
լոլ քանի մը դար պատմեցին. բայց
մարդուս հանձարօյն դիմացը շատ դը-
ժուարին բաներ կը դիւրիննայ. ինչպէս
Արքիմեդեսն ալ, որ միայնակ ու ա-
ռանց դժուարութեան մեծ նաւ մը
||իկիլոյ ծովը ձգեց, կ'ըսէր թէ եթէ
ինծի կենալու տեղ մը տաք՝ երկիրս ալ
կը շարժեմ:

| Էռնարտոյ առաջինն եղաւ որ առ'ի
շեղ մակարդակին տեսութիւնը բայցա-
տրեց և զօրութենական երագութեան
սկիզբը ցըցուց. առաջին անգամ ինքը
հաստատուն մարմնոց ծանրութեան կե-
զրոնին վրայ խօսեցաւ, որով և բրգա-
ձեկին ծանրութեան կեզրոնն ալ գտաւ.
ինքը առաջինը եղաւ որ մեքենականու-
թեան մէջ մոտադրութիւն դրաւ մար-
մնոց շիմանը, որուն արգասիքն ալ հա-
շուեց գեղեցիկ փորձերով. բանաւորա-
պէս ցըցուց մշտնջենաւոր շարժման և
բոլորակի քառակուսութեան անկարե-
լութիւնը: | Ջ րաբաշխութեան մէջ ա-
ռաջին անգամ ալեաց տեսութեան ա-
ռաջին հիմունքը դրաւ և հոսանաց ու
ջրի երակաց ձեերուն վրայ այնպիսի
զիտողութիւններ ըրաւ, որ մերօրերուս
երևելի բնագիտաց երկասիրութեցը գե-
ղեցիկ գիւտերուն դուռն եղան: | Երկրա-
բանութեան մէջ առաջին անգամ բրա-
ծոյ կենդամնեաց վրայ դիտողութիւններ

ըրաւ, և առաջինն եղաւ կենդամնեաց
բաժանումը դրութեան վերածել: () դ-
երեւութաբանութեան մէջ խոնաւա-
չափը գտաւ. և զօրութենաչափ գործին
հնարեց մեքենայից ուժը չափելու հա-
մար: () դոյ ընդդիմակալութիւնը, խու-
թիւնն ու ծանրութիւնը դիտեց, որմէ
հետեւցուց մարմնոց մժնողորտին մէջ
բարձրանալուն և ամպոց մեկնութիւնը:
| Իննեց թէ մարդս ինչ կերպով կրնայ
օգուն մէջ թռչելով բարձրանալ. և
թռչնոց թռչողական ուժոյն վրայ ան-
դամազննական ու մեքենական գեղեցիկ
զիւտեր գտաւ: || Եքենաբանութեան
մէջ ալ շատ աշխատեցաւ որ մարդկանց
ուժոյն տեղը մեքենայից զօրութիւնը
փոխանակէ: | Դրահաշութալ տուաւ ինք-
զինքը, և անոր գործածութեանցը մէջ
այբուբենի տառերը մտուց, և յաւել-
ման ու բարձրան նշանները (+ և —)
հնարեց, որ սովորաբար Խտիֆէլիոսի
կ'ընծայուին: | Երկրաչափութեան ալ
ձեռք զարկաւ և զանիկայ մեքենաբա-
նութեան, ընդօրինակութեան ու ըս-
տուերաց տեսութեանը մերձեցուց: | Ո-
պերնիկոսէն առաջ երկրիս շարժմանը
վրայ խօսեցաւ, և առաջին անգամ լուս-
նի մնխրագոյն լուսոյն մեկնութիւնը
տուաւ, և ուրիշ տեսաբանական խա-
բէութեանց տեսութեան գեղեցիկ մե-
կնութիւնը տուաւ, ուսկից հետեւցուց
ստուերատունը, սպիտակ գոյն ըսուածին
ձեանալը, որ իր անուամբը կը կոչուի:
| Ոգւոյ առաջին ուսումնական ծանօ-
թութիւնն ու գործածութիւնը այս
կարգէ դուրս խտալացւոյն է:

| Այսպիսի հարուստ միտք մը ընկեր
գտեր էր կատարեալ արտաքին կազ-
մուածք մըն ալ. | Էռնարտոյ գեղեցիկ
կերպարանք ունէր, բարձր հասակ ու
սաստիկ ոյժ, որոնք իր խաղաղ ու մելա-
մաղձոտ ձականին վսեմութիւնը կ'աւել-
ցունէին: | Վարմնոյ ամենայն հարկա-
ւոր իրթութեանց մէջ ալ վարպետ էր.
զիւտեր ամէն տեսակ զէնք շարժել, կա-
քաւ, սրախաղութիւն, նաև յաջող լու-
ղորդ ու յաջող ձիաւոր էր.